



## ՈՒԺՈՎ ԹԵՇ ԱՐԱԳԱԾԱՐԺ ԸԼԼԱԼ

Անգամ մը, փիղը կը հանդիպի կապիկին ու կ’ըսէ անոր.

-Դիտե՛, այնքան զօրաւոր եմ ես, որ կրնամ այս ծառը երկու մասի բաժնել: Իսկ դուն կրնա՞ս:

Կ ա պ ի կ ը կ ը ծ ի ծ ա դ ի ե ւ կը պատասխանէ.

-Ճիշդ ե, դուն ուժով ես, բայց նաեւ՝ դանդաղաշարժ: Դուն չես կրնար արագ վազել եւ ծառ մագլցիլ: Աւելի լաւ է ըլլալ արագաշարժ, քան՝ ուժով:

-Օ՛հ, ո՛չ, - կը բացազանչէ փիղը, - աւելի լաւ է ըլլալ ուժով, քան՝ արագաշարժ:

Այս վեճը կը շարունակուի: Վերջապես անոնք կ’որոշեն դիմել ծեր ու խելացի



ագռավին, որ ուշադրութեամբ լսելէ ետք կը պատասխանէ.

-Կը տեսնե՞ք գետին միւս ափը գտնուող պտղատու ծառը: Գացէ՛ք եւ այդտեղին պտուղներ բերէ՛ք: Երբ որ վերադառնաք, կը պատասխանեմ ձեր հարցումին:

Փիղն ու կապիկը ճամբայ կ’ելլեն, բայց հազիւ կը մօտենան գետափին, կապիկը կը տեսնէ, որ գետը շա’տ լայն է, կը տիսրի ու դժգոհանքով կ’ըսէ.

-Օ՛հ, ես չեմ կրնար լողալով անցնիլ դիմացի ափը:

Ուստի կը բարձրանայ փիղին վրայ ու անոնք միասին կ’անցնին գետափի:

Երբ միասնաբար կը մօտենան պտղատու ծառին, փիղը կը տեսնէ, որ ծառը շա’տ բարձր է: Կը բարկանայ ու կը սկսի ծառը շարդել:

Կապիկը կը հանդարտեցնէ զինք ու կ’ըսէ.

-Դամբերէ՛, ես կրնամ ծառը մագլցիլ ու պտուղները քաղել:

Կապիկը կը մագլցի ու կը յաջողի պտուղներ քաղել, ապա փիղին հետ նոյն ձեռով կը վերադառնայ իմաստուն ագռավին քով:


-Դիմա ըսէ՛ մեզի, իմաստո՛ւն ագռա՛ւ, ո՞ր մեկը աւելի լաւ է, ըլլալ ուժո՞վ, թե՛ արագաշարժ:

Ագռաւը կը պատասխանէ.


-Փի՛ն, դուն թեեւ ուժով ես, սակայն չկրցար հասնիլ պտուղներուն, որովհետեւ դանդաղաշարժ ես եւ չես կրնար ծառ մագլցիլ: Իսկ դուն, կապիկ, թեեւ արագաշարժ ես, բայց չկրցար գետափ հասնիլ, որովհետեւ տկար ես եւ լողալ չես գիտեր: Ուրեմն՝ սիրելիներ, կը տեսնե՞ք, որ կեանքի մէջ իրար օգնելը աւելի լաւ է, քան անմիտ խօսքեր արտասանելը:



Օգնե՛ մեղուին, հասնելու արեւածաղիկին:



Ստորեւ շարուած պատկերները գունաւորե՛, ապա՝ իւրաքանչիւրը ձեւին համեմատ, կտրէ՛ եւ փակցո՛ւր համապատասխան սիւնակին մեջ:



1	3	4	5	6	7	8

Թուէ՛ երեք յաջորդական օրեր, առանց յիշելու շաբթուան օրերուն անունները:

:Անոնի ու մօնմա՝ կըմզ : ղողովոտուն

$$\text{purple triangle} + \text{yellow diamond} + \text{red circle} =$$

$$\text{grey pentagon} + \text{green square} + \text{blue triangle} =$$

$$\text{orange trapezoid} + \text{yellow diamond} + \text{green square} =$$

$$\text{blue triangle} + \text{blue triangle} + \text{purple triangle} =$$

$$\text{purple triangle} + \text{yellow diamond} + \text{orange trapezoid} =$$

$$\text{green square} + \text{red circle} + \text{grey pentagon} =$$

Ուշադրութեամբ դիտէ՛ թիւերուն համապատասխան ձեւերը եւ անոնց համեմատ կատարէ՛ թուաբանական գումարումը:

# ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄԿՆԻԿԸ

## Դերեսիկ Դեմիրճեան

Երկիր մը կար՝ Հնդկաստան:

Մկնիկ մը կար՝ ճստճառան:

Անտառին մէջ մեծ երկրին,

Տակը՝ կոկոսի ծառին,

Կ' ապրէր մուկը շատ յարմար,

Բարիքներով անհամար:

Ու օր մը լա՛ւ, օր մը վա՛տ,

Ապրուստ ուներ՝ թիչ թէ շատ:

Իր անունը՝ Պույ-Պույ էր,

Սականունը՝ ճստունի:

Օրը մէկ ճանճ, մէկ միջատ, մէկ արմատ ցորենի հատ:

Թէ՛ կ'ուտէր, թէ՛ թէֆ կ'ըներ:

Կը խաղար ու կը պարէր:

Այսպէս կ'ապրէր մկնիկը,

Վազգելով՝ վար ու վեր:

Եւ օր մըն ալ, ծանր ու մեծ,

Ան ինքնիրեն մտածեց.

-Տուն կոկոս ծառին տակ,

Բերան չունիմ՝ թէ ճաշակ,

Ճանճ կերեր եմ, արմատ ալ,

Տեսնեմ կոկոսին համն ալ:

Այսպէս ըսաւ, ու յանկարծ «թը՛մփ»,

Կոկոսն բան մը ինկաւ խոշոր ռումբի մը պէս,

Գևաց, կեցաւ թիչ մը հեռուն:

Կաղինը ի՞նչ, սեխի չափ...

Սիջուկն անուշ իւղալի,

Բայց կեղեւ էր միայն հաստ,

Ահա՝ ի՞նչն էր ցաւալի...

Յարձակեցաւ մկնիկը,

Բացաւ իր սուր ճանկիկը,

Ճանկեց, ճանկուեց, ճանկուեց:

Ավան՝ գլուխ չի համեստեց:

Ու կոկոսին չորս կողմը, գնաց-եկաւ Պույ-Պույը:

Շուրջը դարձաւ, նայեցաւ ու սկսաւ վո՞ւ- վո՞ւ լալ:

-Ա՛խ, ի՞նչ ընե՞մ, ի՞նչ ընե՞մ,

Ինչպէս ես մէջը մտնեմ,

Թիչ մը կոկո՞ս չ'ըլլար ես ալ համտեսեմ:

Դուն մի ըսեր որ կոկոսը, ուներ բացուած լայն ճեղք մը,

Ասի տեսաւ մկնիկը, ուզեց տեսնել մէջինը,

Բայց տեսէ՞ք թէ ի՞նչ եղաւ...


Անցը էր պատիկ, ինքը՝ ՄԵ՛Շ:

Լացա՛-լացա՛ մկնիկը:

Ինչպէս չի լար մկնիկը:

Որքա՞ն դիտեց, մտածեց,

Սիրտը միայն այդ ուզեց:



Որքա՞ն լացաւ, սուզ ըրաւ, որ անօթի նիհարցաւ:

Երբ նիհարցաւ՝ բարակցաւ:

Մէյ մըն ալ ահա՝ ճանճի պէս, անցըն անցաւ, մտաւ ներս:

Մկնիկը թէ՛ կ'ուտէր, թէ՛ կը պարէր:

Թէ՛ կը պարէր, թէ՛ կ'երգէր:

-Ես Պույ-Պույ, պարս՝ տույ-տույ....

Այսպէս ցատկեց ու ծափեց, երգեց, խաղցաւ ու պարեց:

-Զա՞ն, թէֆը այսպէս կ'ըլլայ:

Մկնիկը երբ կոկոսը կերաւ ու մաքրեց, դարձաւ շա՛տ մեծ:

Այսպէս մեծցաւ, դարձաւ ՄՈՒԿ, ու քնացաւ շա՛տ խորունկ:

Մէկ օր անցաւ, նոր օր եկաւ:

Մկնիկը ոտքի ելաւ, որ կոկոսին անցըն ելլէ,

մէջը մնայ ալ ի՞նչ ընէ:

-Լա՛ւ էր, կերանք բաւականին,

Դիմա երթանք մենք մեր գործին:

Մոտեցաւ որ անցըն ելլէ, տեսաւ ճամբայ չկայ,

Անցըը՝ պատի՞կ, ինքը՝ ՄԵ՛Շ:

Լացա՛-լացա՛ Պույ-Պույը:

Ինչպէս չի լար Պույ-Պույը:

Գիրցէր էր կոկոսին մէջ,

Մնացէր էր փոսին մէջ:

-Ինչո՞ւ պէտք էր կոկոսը,

Լաւ չէ՞ր իմ տունս, փոս:

Ա՛խ ես ի՞նչ գործ ունեի,

Գայի կոկոս ուտէի:

Այսպէս լացաւ մկնիկը, որ անօթի նիհարցաւ:

Երբ նիհարցաւ՝ բարակցաւ:

Յանկարծ ահա՝ սուս ու բուս,

Անցըն նորէն ելաւ դուրս:

Վա՛յ, այս ի՞նչ էր, ինչպէս եղաւ:

Այս անցըն ինչպէս ելաւ:

Ալ ի՞նչ վայ, ալ ի՞նչ վոյ, երգէ՛, պարէ՛, թէֆ ըրէ՛:

Թող կեանքը ուրախ ըլլայ:

# ՄԾՏԱԴԱԼԱՐ ԲՈՅՍԵՐ ԿԱՆ



Անշուշտ: Օրինակ՝ անմեռուկը, շատ քիչ ջուր կը պարուսակէ, ուրեմն՝ երկա՛ր ատեն չի թոշնիր: Անմեռուկները չորցնելու համար զանոնք իրենց ցողունեն կը կախեն մութ, չոր եւ զով տեղ մը: Որոշ ժամանակ մը ետք, ցողունն ու ծաղիկը կը կարծրանան:

## ՀՈՒՏԵՐԸ ԻՆՉԻ՞ ԿԸ ԾԱՌԱՅԵՆ:

Հունտերը կը գտնուին բոյսին պտուղին մէջ: Կը ծիխ, երբ հողին մէջ ցանուին: Կ'երեւի պատիկ արմատ մը, որմէ կը բարձրանայ տերեւները կրող փոքրիկ ցողուն մը: Բազմատեսակ սերմեր գոյութիւն ունին: Օրինակ՝ Կռաբանջարինը, կը թռչի անկարգելի պէս, իսկ Դդթինը, կը թռչի ուղղաթիռի մը պէս: Կան նաև փոքրիկ կուտեր, մէծ կուտեր, խոզկաղին, որոնք սկիւրիկը կը պահէ իր պահեստանոցին մէջ:

Նոր բառերու բացատրութիւն  
Կռաբանջար- դեղին ծաղիկով բոյս մը  
Անկարգել- Օդանաւեն ցատկելու ծառայող հովանոց  
Դդթ- անտառային մէծ ծառ  
Ուղղաթիռ- օդին մէջ թռչող մեքենայ